

Հ Ա Մ Ա Յ Ն Ա Պ Ա Տ Կ Ե Ր

Միջոցին մէջէն ասուպ մը վար ինկաւ երկրին վրայ որ ցաւէն օծի պէս է գալարուեր:

Նիւ Եօրթ Թայմզ, Թրիպլին եւ Նուրճալ քառասուն տակառ մեղան խմեցին ու կողորդին կը պատռնն:

Ու Եւրոպա եւ Ասիա եւ Աւստրալիա եւ աշխարհի բոլոր բնակիչները յօրանջումի մէջ են ու կը խօսին ինկած ասուպի մասին:

Չէ՞ որ 1914ի ճիւղը ոտները արիւնի մէջ թաթխեց ու անցաւ այս ցեխակոյտին վրայէն:

Այսպէս կը մտածեն բանի մը խաղասէր մարդիկ որոնք օր մը յիմարանոցէն փախան երբ պահակը գոցուած աչքերով աթոռին էր փակած:

Կոմունիստները Չինաստանի սիրտն են պատուեր եւ կարմիր գինի կը խմեն ուսական համադամներով:

Միքատոյի փղոսկրեայ սլալատին մէջէն պզտիկ աչքերով հսկայ մը իր շուքն է ձգեր քովի վիշապին վրայ որ իր ատամներով պոչը կը ծամէ:

Խաղաղականը լարուած է զսպանակի մը պէս եւ ոտու մներ կ'ընէ: Կարծես թէ վերի կապոյտը վարի կապոյտին է որ պիտի կապուի:

Չիլիի եւ Քէրուի եզերքները հրաբուխ մըն է խածեր եւ դաշտերուն մէջ հովը մոխիր ու սոկորներ կը շալկէ: Երբեմն բոցի սուր լեզու մը կը փաթթուի օդին, կը կծէ զայն ու կը հալի սեւին մէջ լուծուած կարմիրի նման:

Պրազիլիոյ դաշտերուն վրայ ճէզի օրքէսթրա մը կը կաղկանծէ: Թմրուկը խենթեցեր է: Տակորէ ձեռք մը զանկէ գնդակով մը կը պայթեցնէ զայն:

Ու մեռելները պարի են ելեր: Քառասուն

հազար հոգի իրենց կեանքը առին խրտուխլակի մը շուքին:

Ամպերուն մէջէն արցունք մը վար ինկաւ որ մարդիկ անօրեւ կարծեցին:

Իտալիոյ գաճաճ եւ բառակուտի զանկով շունը իր երախն է բացեր ու հիւտիս կը նայի:

Ֆրանսայի հազարաթեւ վհուկը իր աչքերէն կայծեր կը թափէ Արեւելք ու Հարաւ եւ հաւկիթներ կ'ածէ նախկին կայսեր երկրին վրայ որ վրէժի բոյն է դարձեր ատելութեամբ հիւսուած:

Հոն Հիթլէր աւագ, սպանդանոցներուն մէջ կարմիր երազներ կը ծամէ գլուխներ դիզելով միլիոն միլիոնի վրայ:

Պալքաններու մէջ բանի մը շփացած տըզաքներ իրարու փոշի կը նետեն եւ անվարտի նորածին մը միւտին մօրը կը հայհոյէ:

Անկորայի մէջ կաւէ հերոս մը խնդալէն կողը պայթեցուց ու բժիշկ վայ որ զայն բուժէ:

Ալֆոնսի գահին զամերը գիշեր ատեն քակուեր են ու միմոսական երկրաշարժ մը կայ: Յիլիբ Բ.ի ստուերը կը բայլէ պատերուն տակէն, եւ Սպանիան կ'անիծէ իր միապետներուն յիշատակը:

Ալպիոնը կուրաղետապէ կը տառապի եւ բժիշկը Հնդկաստան է գացեր վտանգաւոր հիւանդի մը հոգին հանելու համար:

Արեւելքի փիղը իր ախոռին պատերն է փլցուցեր եւ բանի մը հազար մը ջիւղներ կոխկրտեր:

Եւրոպան խիթի համաճարակէն է բռնուեր ու՝ ցաւէն խելայեղ՝ իր ակաանները կը կճրտէ՝ Նոր Աշխարհի հակային:

Ամերիկան ակահոջներուն դռներն է կղպեր եւ Բարելական աշտարակներ կը շինէ Ատլանտեանէ Խաղաղական:

երէկ Նիքարակուան իր ափին մէջ էր ա-
ռած, այսօր Հայթիի եւ Ֆիլիպեանց մեղու-
ները իր կոնակը կը խայթեն:

Պոլշէփիկեան սարսափն է որ իր ոսկոր-
ները կը խախտէ ու կը թուի թէ նեխած է
այս տօնու հաւկիթը:

Նեխած է նաեւ եւրոպայի տասնազարամ-
եայ մարմինը:

Ու կարմիր արջը թաթն է դրած քար-
տէսին վրայ եւ իր նանկերը կը սրէ:

Քաղաքակրթութիւնը սոսկումէն վիժում
է ունեցեր ու հիւանդ կը պառկի:

Ի՞նչ սոսկալի է վախճանը այս փրփրե-
րախ հիւանդին որ անէծքով ծնաւ:

Եւ ի՞նչ հրաշալի է ծնունդը նոր օրերու
յաղթութեան որ մեր յոյսերով ծաղկեցաւ...:

ՅԱՆՈՒ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Ֆիլասեյֆիա

Տ Ա Ժ Ա Ն Ե Լ Ի Ր Ո Պ Է

Ա

Ջիզերը յոգնած էին ու վատուժ ձագի
մլաւիւններ կամ անիմատուէն հաշիւներ
կարճակէին, արտաքին աշխարհի ամէն
մէկ տպաւորութեան, ամէն մէկ գէպքի
անկումին: Հիմա ալ՝ ի՞նչ աւելի սլարզ
քան ճամբու գնել իր հիւանդապահուհին:
Ի՞նչ չէ՞ տէրն ու տիրականը հոս: Բայց
բժիշկ թագաւորեան, առանձին, կէս ժամ է
աւելի, տենդագին գրութեան մէջ է: Ի՞նչ
պիտի ըսէ եւ ի՞նչ պիտի ընէ աղջնեկը,
մանաւանդ որ անակնկալ է. բնաւ տար
սպասելու չէ:

Փաստը մէջտեղն է: Կէս օրին, գար-
մանատունէն ելլալուն՝ մտաւ նոյարավա-
ճառին ուրկէ Մատլէն իր գնդակները կա-
տարած էր, եւ հաստատեց որ Մարտիլիոյ
օճառին գլուխը մէկ ֆրանք յիսունի ծախ-
ուած է: Երէկ իրիկուն, Մատլէն, իր աւօր-
եայ գնումներու հաշուին մէջ, գրած է
մէկ ֆրանք եօթանասունըհինգ սանիթիմ:

Եւ ինք վճարեց: Եւ այս՝ առաջին ան-
գամը չէ...

Քսանըհինգ սանիթիմի տարբերութիւնը,
իր յիսուն տարիներէն թորուած թոյնովը,
կողոպտուելու թունաւոր ժպիտովը չաքեր
է մտքին, ակնոց է ամբացուցեր քթին ու
կը ճանկատէ սիրտը: «Այնպէս մը սը իմ
շահերս պաշտպանուին... կամ... իմ շահե-
րուս պաշտպանման համար...» այնքան
անգամ արտասանած գլուխը ալ չ'աշխա-
տիր մեծ շահերու հետապնդման ու չար-
ձագանգեր մեծ վնասներու գորգսուսին:
Միայն գձուձ վնասներուն սարսափը կը
տարածէ մեծ աւերի մուխ սահանքները
ուր ինքզինք պաշտպանող էակը իր հոգիին
հետ վտանգուած, անտիրացած՝ թաւալ
կուպայ:

Փայտէ գետինը կը ճգուայ: Մատլէն
հազեր է երկար կրունկներով կօշիկները:
Ժամը վեցը կը մօտենայ. պիտի գայ սու-
րադատի հարկադրական իր հրածեշտը տա-
լու: Այն ժամանակ, ինք... Աղիքները կը
շարժին, սիրտը կը սկսի վազել: